

## ԵՐՔՈՒ ԵՐԿԻՐԾ ՃՐՉԵՑԱՅ...

Երբու երկիր ըշեցայ անցեալ տարի մէջ ամսան,  
Քարաստանի մը ննուղ ցաւն ունեցայ սրտիս խոր:  
— Արքան ըռապյլ են եղեր ձեռները մայր՝ բընութեան  
Եւ ընդերժներն երաբուխին՝ քարածրաւր, քարածոր ...

Ապառաժներ որոնց դէմ ես կանգնեցայ վեսալի,  
Զեռներուս տակ ձեռնիս պէս երեմն անոնի գողացին:  
Կարծես խօսուն, ողբերզակ հին վրկաներն երեմնի,  
Քարեր արեամբ մերը բշուած, եւ սիրերով արցունին ...

Քարեր իջած վիշտի պէս նողի սրտին մեր անտէր,  
Աւեր վաճինի զմբէրէն ինկած մասեր ջարդ ու փոռուր,  
Զըւարքնոցի, Գառնիի լուսաւաղախ նշխարներ,  
Դուք հայ սուզին նման ծանր, խորհուրդին պէս ամրակուն ...

Վերադարձիս՝ խար մը լոկ եւ ափ մը հող ուզեց մայրս.  
Զեզ բաճնեցի ծաղկի պէս՝ մեր հիւրերուն անձկալի,  
Արոնց աչին՝ արդէն դուք իրենց սիրմին էիք մաս,  
Բայց ներկային մեր ըլմեղ՝ նիւրացած խոն հայրենի ...

Քարեր, քարեր, Արզնիի՛ մէջ արդ կ'արժէ ձեզ տեսնել ...  
Պալատաւէն պատեռուն՝ իմաստացած նրաւալիք ...  
Զեզ կը դիտեմ վերացած՝ ուպէս ուժի՝ մ' անարգել,  
Ուպէս տունիս ապազայ՝ դուք՝ իրեն հիմ ու տանիք ...

ՄԱՍԻ ԱԹՄԱՋԵԱՆ

Փարիզ, 1962 Յուլիս 15

